

դուկ , լալկան ձայնը . . . «Ա'խ , Կա'րօ , Կա'րօ
Ձան» : Ու այդ յուսակառուր , աղաչաւոր ձայնը ,
սոսկարի յանդիմանութեան մը , ահեղ անէծքի
մը պէս կը ցնցէր իս . . . :

«Խումբը անցաւ ու աներեւոյթ եղաւ . Առի
մը մէջ , Այս ատեն ինկայդետին ու լացի , լացի
ժամերով , երես հողին , ճեռքերովս ականչներս
խփած , որպէսզի չլսէի ձայնը որ սակայն
միշտ կը թթարա «Ա'խ , Կա'րօ , Կա'րօ Ձան» :
Ու փախայ գացի , ապիկարութենէն ու վա-
սութենչն զգուած , ինքինս անհեծովլիլ . . .
Ամիս մը առաջ՝ Պաթումէն շոգնաւ մտայ և
ուղակի իրէ եկայ , առանց զիտնալու թէ
թէ ի՞ն պիսի բնեմ հնա : Միկ մասնում մը
ունեմի . . . փախչիլ հեռու , հեռու , մինչեւ որ
ա'լ նանօին պատկերը , ձայնը ինձի չհասնէր ,
չհալածէր , ու չլլիկը , Բայց , ափս'ս , առ-
տուն , իբրիւնը , զիշիրը միշտ հո'ն էր , աչքիս
առուն արդ պատկերը , նանօն Թուրքերուն
ձեռքը , ճրուն վրու բայիկուած , ու կ'անի-
ծէր , կ'անիծէր զիս շարունակ . . .

«Զէ՛ , անկարելի էր ապրէլ այդ չարչա-
րանքի կեանքք : Յոյն յեղափոխականներ
ճանշացայ , ու անոնց հետ որոշեցի Կրեսէ երթալ ,
ապսամերներուն մէջ , Թուրքին զէմ կոռուելու :
Շորենաւ մտած վայրէկեանէս փրկուած էի . . .
Հիմակ նանօն , իմ սիրական նանօն . չ'անիծէր
ին . լլիկէ , անշնոր պատկերը չնջուեցաւ միտ-
քէս , ու անոր յաջորդեց հին , աղւո՞ր պատ-
կերը , նանօի տան պարակէի անկիւնին պատ-
կերը . . . ա'լ հաշտուեցնք իրարու հեռու»

Կարո տոքի եւս ու նորին քացա շովենաւ-
սին ծայրը , իր պատջուան տեղը : Քիչ մը եսքը
լսեցի որ կը շարունակէր երգել իր հաշտու-
թեան երգը .

«Եկուը երթանք պաղչանի վար , պատի հարս . . .»
ԵՐՈՒԱՆԴ ՕՏԵԱՆ



Պ Ծ Խ Կ Ո Բ Ը

Հորիզոնէն կարաւանն է կը փըրթի .

Ու կը սպասեմ , Վէտվէտումներն ուղաքերուն
կը գուագրուին ու կը մեծնան , օրօրուն
կը մտենան՝ շողացնելով արծաթի

Թամբերն իրենց , Ու կը սպասեմ . անշըրդի
Անպատէն ծարս մըն է անանուն

Զոր հոգւույս մէջ այդ ճամբորէներն կը լընուն ,
Մինչ արեւն ալ զատին ետեւ կ'անհետի

Եւ կը լըսեմ , Վէտվէտուղ ծո'վը մութին ,
Բոփոններուն զօղանչը գաշն ու տրբառում ,
Մանուկներուն , կիներուն սիրտ ի խնդում

Աւետաւոր Ծիչերն ու երգ . . . Բայց , մըթին ,
Կուլան աչքերս երբ անոնց մէջ չեն ճանչնար
ինչ որ զընա՛ց չըդառնալու ա'լ համար :

ՎՈՂԱՆ ՏԻՐԱՆՆԵԱՆ

ԱԶԳԱՅԻՆ ՔՐՈՆԻԿ

— • • —

— ՀԱՅԹԵՐԸ 1900ի ՑՈՒՒՑԱՀԱՆԴԵՍԻՆ Մէջ . . .
Ֆրանք - հայկական ընկերութեան անդամ
Բրոֆ. Լէնն Մարիենէր ատաջարկութեամբ . Պ.
Բոլ Սեպիյեն , Ժողովրդական աւանդութեանց
1900ի Տիեզերական Համաժողովին բարուու-
զար , հրամիթց Արշակ Զուպաննէր ճամանակ-
ցիլ այդ համաժողովին : «Անսախիս»
անօրէնց Հայոց ժողովրդական աւանդութեանց
վրայ ուսումնամիաբութիւն մը պիտի կարդայ
Համաժողովին նիստերէն մէկուն մէջ . իւ ատ-
կեց զամու Համաժողովին արտասալոր երեկոյթ-
ներէն մին , որոնք տեղի պիտի ունենան Բա-
րիթի մնջ սրաններէն մէկուն մէջ , պիտի նու-
իրուի Հայոց ժողովրդական աւանդութեանց ,
եղերուն ու գլւէբուն , որոնց մասին Զապան-
եան պիտի արտասանէ բանախօսութիւնն մը ,
եւ քանացից արտեսասազէտներ հատուածներ
պիտի կարգան :

Օգտուելով այ առիթէն , Զօպաննեան առա-
ջարկեց որ 1900ի Տիեզերական Ցուցահանդէ-
սին Համաժողովրդուրուն մէջ տեղ ունենան
միանդամայն հայշիական ցիզագրութենը եւ
Հայոց հին կրօնէին պատումիւնը . եւ փա-
փաք յայտնեց որ Պ. Լալալեանց , Աղջազրական
հանդէսաբն մեծարգոյ հրատարակիւր , ուսում-
նասիրութիւնն մը զրկէր կամ բերդ Հայոց
գեղջկական բարքերուն վրայ , եւ Հ. Յ. Զալ-
եան , մեր հանրածանօթ դիտունը , ուսումնա-
միրութիւնն մը ներկայացնէր Հայոց հին հե-
թանոսական կոնքին վրայ : Այս առաջար-
կութիւնները ընդունեցան . Հ. Տաշեան եւ
Պ. Լալայեանց պիտի հրաբուիք Ցեղագրու-
թեան եւ Կրօնէներու պատութեան համա-
ժողովներուն մասնակցելու :

— ՄԱՅՈՂԻԷԱՆ . — Ցունտաւոր սկիզբը ,
Պ. Պ. Մաթիս Տիեզական բարքի թժշկական
Համալսարանին ուսուցիչ , ժորդ Հերդէ , Մար-
դարանական հոգրոցին ուսուցիչ , եւ հատուա-